

կով մը. և որքան աւելի չափեց անիկա՝ զինքը միւս մարդերէն զատող այդ անջրապեսը, այնքան աւելի յատակօրէն հառկցաւ Աստուծոյ հետ իր յարարերութիւններուն բացառիկ հանգամանքը:

Այդ զգացումն է, տակաւին տարտամ և միամիտ, զոր անիկա կ'արտայայտէ երկոտասանամեայ հասակին, տաճարի տեսարանին մէջ, և որ, աւելի ետքը խորհրդածեալ համոզումի մը փոխուելով, զայն անդեպեւ կը զարձընէ իր յայտարարութիւններուն մէջ։ Ազգելու համար, իր ծըրագրին համեմատ, ամբողջ աշխարհի վրայ, անիկա աշխարհի կը ներկայանայ նախի իրրեւ ենոփայի Օձեալը. այսպիսի էր, ինչպէս տեսանք, իր մեսիական պաշտօնին մտսին իր կազմած գաղափարը։ Եւ սակայն բաւական չէր որ Յիսուս գիտնար թէ ո՛վ էր ինքը, եւ թէ ի՞նչ կ'ուզէր. պէտք էր նկատի առնիկ նուե իր ըջապատը և հոն տիրող տրամադրութիւնները, որոնք, ինչպէս պիտի ցոյց տայ իր գործունէութեան վախճանը, կրնային լուրջ արգելք մը ըլլալ իրեն։ Դործելութեան ամէն ծրագիր՝ կ'ենթադրէ ծանօթութիւնը թէ՛ ձեռք բերուելք առարկային, և թէ՛ գաղափարներուն անոնց որոնց գործակցութիւնը անհրաժեշտ կը նկատուի. արդ, Քրիստոսի և իր գործին նպատակը ճշգելէ վերջ, մեզի կը մնայ տակաւին հետազօտել թէ այդ ծըրագիրը ո՛րքան կը համապատասխանէր Իսրայէլի հաւատալիքներուն։

Ժ. Պ.

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՔԱՂԱԿԱՑԱՊԵՏԸ

Ա. — Ընտրութիւնը.

Քահանայապետ ախտղոսը տրուեցաւ նախ Մովսէսի եղրօր Ահարոնին, տպա՝ անոր յաջորդներուն։

Աստուծած ինք ընտրեց Ահարոնը (Ելք իր. 1): «Երբ մեռաւ ան, կ'ըսէ Յովսեպոս, իր որդինները յաջորդեցին իրեն, ու այնուհետեւ միեւնոյն պատիւը տրուեցաւ իր սերունդին։ Ոչ ոք կրնար Աստուծոյ քահանայապետը ըլլալ՝ եթէ չկրէր Ահարոնի արիւնը։ Միւս ցեղերէն ոչ մէկը, նոյն իսկ թագաւորը, չէր կրնար քահանայապետական պատիւին արժանանալ» (Հնիսու. Գիրք ի. Գլ. Ժ. 1)։

Քահանայապետին մտնէն յետոյ սովորաբար կ'ընտրուէր անոր անսղանիկ որդին, բայց ընտրութիւնը, որ, ինչպէս կը կարծուի, կը կատարուէր զլիսուոր քահանաներու ձեռամբ, կարելի էր նաև կայացնել անոր եղբայրներէն մէկուն վրայ։

Ահարոնի յաջորդեց Եղիազար որ իր կենդանի որդիններուն ամենէն տարեցն էր։ Հեղիի ժամանակ, մեզ անձանօթ պատճառով մը, քահանայապետութիւնը անցաւ իթամարի ճիւղին, որ Ահարոնի չորրորդ որդին էր։ Ետքէն Առղոմոն պաշտօնանկ ըրաւ Արիաթար քահանայապետը՝ իր մատնութեան ու ապստամբութեան պատճառաւ ու պաշտօնը յանձնեց Եղիազարի ցեղէն Սաղովկ քահանայալին (Գ. Թագ. Բ. 35)։

Քարելոնի գերութենէն յետոյ քահանայապետութիւնը անցաւ նախ հայրերէն որդիններուն, ապա քաղաքական իշխանութիւնը իրեն վերապահեց քահանայապետներ անուանելու իրաւունքը։ Այսպէս Սիւրիոյ թաղաւորը Անտիոքոս Դ. Եղիազար իրարու ետք մինիաս Գ. ի յաջորդ կարգեց երկու անարժան քահանայապետներ՝ Յասոն և Մենեղաւոս։ Վերջինս չէր պատկաներ նոյնիսկ Ահարոնի ցեղին։

Ամպարիշտ Յակիմոս, պաշտօնի անցած Դեմետրիոսի ձեռամբ, թէև Եղիազարի ընտանիքէն չէր, բայց Ահարոնի ցեղէն ըլլալուն համար ուրախութեամբ ընդունուեցաւ ժողովուրդէն (Ա. Մակ. կ. 14)։ Յու-

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽԾԱՔ

Մեր մէջ արդարութեան առաջին զաղախարը կը ծնի ո՛չ քէ մեր պարտին, այդ մեր իրաւումին։

*

Խմասունը միայն ազատ է։

*

Երբ զիսեա՞ զիսեալ քէ զիսես, եւ երբ չես զիսեր՞ զիսեալ քէ չես զիսեր — այդ է ճշմարտի զիսուրինը։

*

Դպրոցականը, որ առաջինուրեան սկզբունիւրել սկրտելու հասած է եւ սակայն կ'ամցնայ զիշ հազուսներէ եւ կոչ կերակուրէ, սակայն յարմար չէ կրուրիւն սամարու։